

Գուելով՝ դանալան տէրութեանց խրկուեցան: Այս կէտերն են, նախ, որ գաւառներուն(1) այժմեան կացութիւնը անհանդուրմելի է: Երկրորդ, հարցանքննութիւն մը պէտք է լինել, Սովորանին և օտար տէրութեանց խորհրդակցութեամբ պաշտօնեից: Երրորդ, խաթթիւն-իւմայունը չգործադրություն համար՝ գաւառներուն նոր կարգութիւն մը ընել հարկ է:

» Այս տեղեկութիւններն ընդունելին յէտոյ. Անզգիա ստատասխանեց առաջին հէտին, թէ ինք ծանօթութիւն չէ ստացած որ գաւառներուն կացութիւնն անհանդուր մէլի է, Երկրորդին համար ալ պատասխանեց թէ, Անզգիա 1856ի դաշնադրութեան հաւանելով՝ չկի՞մար այդ սկզբունքն ընդունիլ: Այս դաշնագրութեան չորրորդ յօդուածք Տաճկաստանի ամբողջութիւնն անկախութիւնը վահագրութիւնը ամորագրով աէրած թեանց և Դրան մէջ երկպատակութիւնն մը ձագի վիճու զօրութեան չպիսի ձեռք զարնուի առանց միւս տէրութեանց ծանուածութիւնը:

» Ենակը որդի յօգուտմէլ կը հասպատէ թէ,
խաթթի եւ կրւմայունը Սուվանին ինքնակամ
մէկ զործն է, և իրաւունք չտար տէրու-
թէանց միշամտութին Ընկէ: Դաշնապրո-
թիւնն այս մասին շատ հաստատական
լինելով, բնաւ գեղը մը չպատճեցաւ
այդպիսի միջամտութին մը արդարացը-
նելոյ: Բայց սակայն այդ օրինակ յայտն-
րարութիւն մը Ռուսիոյ պէս տէրութէան
մը կողմէն լինելով, որ կը պարծի Սուլ-
թանին քրիստոնեայ հաստակացը. Վրայ
ազգեցութիւն ունենալ, իսուհեմութիւն չէ
որ Անգղիս մէկպի կենայ: Այսպէս ևս
Անգղիս ծանողը միւս տէրութէանց, որ
իրեն կարելի չէ հաւանիլ առաջին և իր-
ըօրդ կէտերուն, բայց պատշաճ է որիս-
տոննեայ հպատակաց որպիսամութէանը վրայ
հարցուիրոք մը Ընկէ: Աւատրիս ու Փրա-
սիս զըմքէ միւնոյն նպատակաւ պատաս-
խանեցին:

» Ս. Թումանէլ հաստատեց որ անկարգ
զութիւններ կենալով՝ աէտք է փութալ
այնպիսի գարմաններ մատուցանելոր Տաճ-
կաստան պյտ և ապահովութիւն ստանաց :
Մ. Թումանէլի կարծիքը, որ ինք Տաճկա-
տանի վրայ մեծ հմտութիւն ունի, շատ
մոռագրութեան արժանի էր, այս պաշտօ-
նեացին յաւելցնէր թէ, ճարցարննութիւննը՝
Սովորանին պատուացն մեծ ակնածութեամբ

Ընել պէտք էր : Անզդիան մասնակից է
այս կարծեաց, բայց ևթէ Սովորանն ասոր
չեւանի , ինք բնաւ չալիսի պէտէ :
» Ահա չանչի Պետքո՞ն ծանուա, ոռ ճանկ

Համարի Սովորանին կողմէն քննութիւն
մը լինել։ Ուստի մեծ հպարքոսին խոր-
հուրդ տուաւ որ լիազօր իշխանութեամբ
երթայ պցելութիւն մը ջնէ գուառներուն
և յանցաւորները պատճէ ու պէտք եղած

դարմանը տայ : Սովորանը հաւանեցաւ այս
խորհուրդին : Եւ կարծուի թէ Ռուսիոյ
գեսապանն ալ իւր հաւանութիւնը տուաւ :
Մէջ առ առ առ առ առ առ առ առ

զի, Պրան և միւս տէրութեանց մէջ. Բայց
Նոէ հարկվանի խարհուրդ տալ, այսափակ
ձևավ մօ պիտի արախ, որ Սովորանին մէծ-
անձնութիւնը չվիրանորի, և պէտք եղած
է ու ուժութիւնը ու ուժութիւնը ու ուժութիւնը

միջոցներուն, ճեռք սիմալ, դարձնել Տաճ-
կաստանի ամբողջութիւնն ու անկախու-
թիւնն ապահովցնելոց համար։ »

Յաւարան մասնաւոնդ ըստ Անդիկի
Քանի մը անգամ առիթ ունեցանք ազ-
գային վաճառականութեան մրայ խօսելով
մէր ծորակ յառաջադիմութեանց ունեցած
բաղձանքը յայտնելոց, Որովհետև այնպէս
համոզուած եմք, որ մէր Արգին պարզաց-
մանը վերաբոր մէկ նեցուկը վաճառակա-
նութեան ընդպարձակիւց կրնայ մնել
Հոս միար չունիմք այս խնդրայն մրայ բա-
ցատրութիւններ տալոց, մանաւանդ այս
պատճառաւ, որ ազգային գանալան օրա-
գիրները շտառ տնօտան ընդպարձակ և լիրով
բացարարութիւններ տալու և այս եշմար-
տութիւնը համատաճ էն: Ուստիմէք այս
անգամ համառութ ձանօթութիւնն մօ պատի
տանք, որ առողջ զարգացման առեւտք ԱՆ
ԱՐՄԱՆՏԵՍԱՆ ԲԵԿԵԲՈՒԹԵԱՆ մրայ :

Սա զովիկ բնկերութեան պայք քանի
մը անզամ աղջային պազրաց միշոցաւ
տեղեկութիւն առած էինք և կը լսէինք որ
մօս ժամանակներս զարձէ սփառի սկսի
Վերջապէս եկաւ այն անձնակի օրը, և
Բնկերութեան ընդհանուր Տնօրէն Մէծա-
յազգ Տ. Յովհաննէ Յանիկիմեան քայլմա-
հայութ խճանականը, որ շատ ապարհներէ
ի վեր Մանչէստր կը բնակի եր և որուն հետ
երկու տարի յառաջ ի Մարտիկիս տես-

նուելոյ առիթն ունեցանք, ժամանեց ի
Փարիզ և փուտով ի Մանչէսթր գնաց զոր-
ծոյն տնօրէնութեանը ձեռք զարնելոյ հա-
մար : Նոյն միջոցին մասնաւոր աեղեկու-
թիւններով ի միասին պայմանագրամեան
տետրակը մեջ խրկած է, որուն պարու-
նակած Յօն կանոններուն կատարելութիւնը
ամեն կերպ ապահովութիւն կուտայ, - Թէ
ԱՐԱՐԱՏԵՍՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ օրինաւոր
կերպիւ պիտի ընթանայ և պահնձալի յա-
ռաջապիմութիւն մը պիտի ունենայ :

Վաստակությունը՝ խառնակալքը ու
տնօրէններն են, Տ. Յակոբ Նորատունկ-
եան համազահ . Տ. Գ. Մակաղեան Կ. Պոլ-
սոյ Երպագիան զործոց տնօրէն . Տ. Ստե-
փան Ճանեանց տեղական զործոց տնօրէն,
Տեարք Թովմաճան Դայտէրէնան, Յովիան-
նէն Եռուութեան, Անտոն Արթիմով և Ռու-
բէն Ռուբինեան մեացուն խնամակալքը ի սկզ
Մանէչսթրի տնօրէնն է՝ Ընդհանուր տնօ-
րէն Տ. Յովիաննէս Յովակիմեան, որ իրեն
տեղապահ ունի Տ. Գալանիկ Յ. Յովակիմ-
եան . և Լօնտուսի գործակալն է Մ. Էտ-
վարտ Փրիմիլէճիո :

ԱՐԱՐԱՏԻ ՀԵՂԿԵՐՈՒԹԵԱՆ հաստա-
տուն ակերպանն էն առ այժմ կ. Պօլիս,
Լուսուտ և Մանչեսթր, և զիմանոր զարձնէ
յանձնարարութեամբ (զօմիսիօն) զործ
ընկէ, և Ընկերութեան հաջութին առևտա-
կան ձեռնարկութիւններ և փոխանակա-
գրական զրամացինն զործէր: Ընկերութեան
զամազլութեամբ մինչև 50,000 լիռա ամէն-
թին լինել որոշուած է, հազար բաժինէ
բաղկացնել, իրարանշնիր բաժինը 50 լի-
ռա անզվիական: Յէ և մինչև ցարդ 550
բաժինի չափ սառազբանած էն, բայց և
այնուէս մայիս 1ին նիր սկզբանուրութիւնն
ըրաւ և արդէն զանազան լեզուներով յայ-
տարարութիւններ տպել տալով ցրտէց
զանազան առարկան: և մինչև որոշեալ ժա-
մանակ մը 1000 բաժինը չկցուի առ, ինք
էզանով պիտի շարունակէ նիր զործողու-
թի է:

Արախ սահման մատուցել միջամտմ ձեւ
Ուրախ սրբի լեզվոնք որ այս զովելի
Տակ առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Ճնշնարկութեան Ռուսիաբնակ Հայեր առ
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ
մասնակիցի ևն և վատահութին կրնամք
պատճառ որ ժամանակէն յառաջ որոշեալ
1000 բաժինը շուտափախիսի Եցուի Ռուս-
չեան Աղջային վաճառականը կրովին
ապահովաթիւն կրնան ունեալ, թէ այս
Ընկերութիւնը Աղջին մէջ տան տան
երեցածանպատվածիերածինց ընթացքը
բայ առ առ առ առ առ առ առ առ առ
չափափ անենայ, բանի որ անօրէնութիւնը
չափական և բալմանմուտ Անձի մը ձեւըն
է, և բորբ Խամակատը և Գործակակ

(1) Պունա, Ուռեմբի-և Պուլզարստան :

